

## ԵՂԹԱՄԱՐԾԸ ԿԵՇՈՂԻԿՈՍԵՑ ԴԱՒԱ- ՉԸՆԱԳԻՒՔԻ ՔԲ

ՅԱՀՈՐԴՈՒԹԻՒՆ ԿԵՇՈՂԻԿՈՍԵՑ  
— (Հարուստական)

34. Թովմա Բ. (1761—1783):

Թովմա Աղթամարցի, զօր Հաւաքարանն ի ցեղէն գագեկ թագաւորի, կը հասարի, յաշորդած է Գրիգորի 1761ին (Ընդ. Օր. 1762ին կը դնէ). “նոյնպէս ինքնագլուխ եւ առանց հրամանի Էջմիածնի կաթողիկոսաց Սակայն յետ ժամանակի “թէ ի Խղճէ հարցեալ, եթէ ի բազմակոյտ պարտուց եւ ի պահասութեանցն բռնադատեցեալ, ելեալ գայ ի սուրբ Աթոռս ի յոսո Յակոր կաթուղիկոսին մերս ի հնազանդութիւն եւ ի վերանորոգումն առաջնոց հայրապետացն կանոնաց, եւ յայտնապէս յանձն առնու եւ խոստովանի զգով իւրեանց ընդ նզովեք Ղազարու կաթուղիկոսին: Եւ յաւուր Կիւրակէի, ի ներկայութեան բոլոր միաբանից սրբութուցու եւ բազմախումբ ժողովրդեան ի ժամ սրբոյ պատարագին, ի մէջ սրբոյ Խկեղեցոյն անկեալ ի ծունկս բացաւ գլխով եւ Հստ անսառակին որդւոյ զոշել՝ ասելով Խնդրէ զարձակումն: Զօր եւ ընդունի սիրով Յակոր կաթուղիկոսն մեր, եւ ընթեռնու զաւետարանն Անառակին, եւ տայ զարձակումն ի մէջ հանդիսին, եւ որպէս թէ վերստին հաստատէ ընա կաթուղիկոս Ախթամարու վիճակին: Ապա կը գրէ Յակոր կաթուղիկոս կոնդակ մը, որով կը հաստատէ Թովմայի ընտրութիւնը, Ղազար կաթուղիկոսի եւ Նիկողայոս կաթուղիկոսի մէջ եղած ուխտադրութիւնը եւ կանոնները. “եւ հարկադրէ եւս, զի ի նոյն կանոնի եւ յուխտի մնալ այնուհետեւ, վերահաստատելով զնոյն ուխտան հանդերձ նզովիք, մի եւս դիցեն ինքնադրութիւն զկաթուղիկոս ինքեանց եւ զեղեալ առանց հրամանի կաթուղիկոսացն Էջմիածնի մի ընդունիցին: Կոնդակս առած կը մեկնի Թովմա պատուով եւ խիլայիքոյ յԱղթամար, “ի վերոյիշեալ Թովման այն է 1761:

Թովմա Հաւաքարիմ կը մնայ իւր երդաման, եւ Սիմէոն Երեւանցի կը վկայէ թէ “Այս Թովմա կաթուղիկոս որբան նստեալ է յաթոռն իւր թէ ի յաւուրս Յակոբայ կաթուղիկոսին եւ թէ ի մեր ժամանակս, զսուրբ Մեռոնն ի սրբոյ Աթոռոյս եւ ի մէնջ առեալ բաշխէ վիճակին իւրոյ: Թէպէտ ինքն զնիւթեն Խնդրէր՝ զի ինքն օրհնիցէ, սակայն մեք զօրհնեալ սուրբ մեռոնն

տայաք. որ եւ է այսպէս մինչեւ ցայսօրու (Զամբռ, էջ 97):

Արդեամբը ալ Սիմէոն կաթողիկոս Թովմայի որ խնդրած էր իրմէ Միւռոնի նիւթ, խաւրած է պարզապէս միւռոն, այլ՝ “նիւթ ոչ, Թագժը (1763) Թուին Հօկտեմբերին (Դիւան, Բ, էջ 23): Յաջորդ տարին ալ Մայիսին գրած է “սէր շատ, եւ պատուէր զի մի վարկպարազի զհիստեալսն ի սրբոյ Ըթոռոյս ձեռնազրեացէ եպիսկոպոս (Դիւան, Բ, էջ 106): “ոյն տարւոյն վերջերը գրած է Թովմաս գանգատանաց Թուղթ մը առ Սիմէոն Երեւանցի, որ Դեկտեմբերի սկիզբը հասած է Էջմիածնի. որով կը յայտնէ կաթողիկոսին թէ Արբահամ ոմն սեւագլուխ բռնացեալ ի կողմանս Մոկաց գաւառին, զթիկոսնս յայլազգիս տալով՝ ոչ հնազանդէր նմա, եւ բռնութեամբ եւ ուժով Քրտաց Պարոնին, ժողովէր զտեղույն զառաջնորդական եւ զնուիրակական հասս եւ զիրաւունս եւ տայր բէկին, եւ ինքն եւս մսիմէր . . . դարձեալ “հաստատեալ էր ընդ Հագարու քրտաց Խանին զխորհուրդ, զի լինիցի ինքն (Արբահամ) այնմ կողմանն (Մոկաց) ինքնադրուխ կաթողիկոս, եւ ծառայեսցէ նմա զամենայն աւուրս կենաց իւրոց: “Նման ապստամբական խորհուրդ կը խորհին Աղթամարի թեմէն նաեւ Մատնավանքի առաջնորդ Սուքիաս վարդապետ եւ Ս. Թովմայի վանքի միաբան, Բարսեղ վարդապետ, որոնք պատճառաբանելով թէ Աղթամարի կաթողիկոսն ամէն տեղ չ'ընդունուիր, կը դիմեն անձամբ Գանձասար Աղուանից Յովհաննէս կաթողիկոսին եւ 1767 (ՌՄՃ.Զ) Սեպտ. 30 թուակիր թղթով մը կը խնդրեն եպիսկոպոսական ձեռնադրութիւն խոստանալով որ “եթէ մեք Հայոց կաթուղիկոսի թեմի եւ վիճակի մարդ լինիմք ետ եւ յառաջ մէկ խօսկ եւ բան լինի մեք անընթունակ լինիմք Հայոց Աղուանից եւ յԱղթամարու<sup>1</sup>: թէ ինչ արդիւնք ունեցաւ իրենց դիմումը, յայտնի չէ: Թովմաս կաթողիկոս թէեւ բանադրած էր զԱրբահամ, բայց նա առ ոչինչ համարած էր բանադրանքը:

Սիմէոն կաթողիկոս ըստ պահնջման հանգամանց կը փութայ պատասխանել կաթողիկոսին՝ յայտնելով իւր բռնած ընթացքը Արբահամու եւ անոր համամիտներու հանդէպ (Դիւան, Բ, էջ 116—119):

1764էն յառաջ կամ ետքը Թովմա բանակցած է կրկնին Էջմիածնի աթոռոյն հետ կա-

<sup>1</sup> Յ. Թօֆէտեան՝ Յուցակ Զեռագրաց Դադեան Խաչի վարդապետի. Վաղարշապտան 1898, Բ, էջ 21, Թ. 25:

թողիկոսական յաջորդութեան եւ Էջմիածնի եւ  
Աղթամարայ կաթողիկոսաց յարաբերութեան  
մասին, եւ յօրինուած նոր պայմանագրութիւնը  
մը ըստ մոտաց Նախորդ՝ “Պայմանագրութեան”:  
Ղուկաս կաթողիկոս իւր առ Վանեցիս 1783  
Ապրիլին գրած թղթին մէջ կը յիշէ այս պայ-  
մանագրութիւնը արսպէս.

Դուք ամենեքեան լաւապէս գիտէք, որ  
լուսահոգի թումայ կաթուղիկոսն ինքնակամ յօ-  
ժարութեամբ եւ հաստատուն եւ յաւիտենական  
ուխտիւ եւ պայմանաւ ձեռագիր է տուեալ հո-  
գելցոյ հայրապետին մերց տեառն Սիմեոնի  
սրբազն կաթուղիկոսին եւ նզովիք փակեալ  
որպէս զի թէ ինքն կենդանութեան իւրում եւ  
թէ զինի մահուանն յաջորդողն ի տեղի իւր,  
մասցեն ի նեղոյ հրամանի եւ իշխանութեան  
սրբոյ Մայր Աթոռոյս էջմիածնի եւ ի սմանսող  
հայրապետացն. եւ զերիս գլխաւորագոյն պայ-  
մանս է յանձն առեալ զորս ոչ երկարեմք աստ  
որովհետեւ ամենեքեանդ տեղեակ եւ գիտակ  
իսկ էք. եւ բազումքդ ի ձէնջ զնոյն լայնատա-  
րած եւ բազմակնիք ձեռագիրն կնքեալ եւ ձե-  
ռագրեալ էք զ՞ր ունիմք աչա. եւ մանաւանդ  
ըստահոգի Սիմեոն սրբազն կաթուղիկոսն եւս  
ըստ մոաց ձեռագրին եւ պայմանին առ բոլոր  
թեմացիսն սրբոյ Աթոռոյն Ախթամարայ զհաս-  
տատուն եւ զվարափակ օր հնութեան կոնդակ է  
գրեալ եւ ծանուցեալ, որ առ ինքեանս է. եւ  
անտի եւս իմանալոց էք վերստին, որոյ զօրինակն  
ի պատրաստի առ մեղ ունիմք...<sup>1</sup>

թովմա վախճանած է ՌՄԼԲ (1783) թուին սկիզբները, ինչպէս կը տեսնուի Վա-  
նեցոց առ Ղուկաս կաթողիկոս թղթին պա-  
տասխանէն, գրուած ՌՄԼԲ Ապրիլին, ուր  
“Նորոգ վախճանած կ'ըսուի Ղուկաս կաթողի-  
կոս կը գրէ. “Զօր ինչ գրեալ էիք... իմացաք.  
Նախապէս զայս ի Քրիստոս փոխիլն սիրելոյ եղ-  
բօր մերոյ հոգելցոյ եւ խղճալի Թօմայ կաթուղի-  
կոսին գրեալ եւ ծանուցեալ էիք. զօր լուեալ  
կարի տրտմեցաք յիրաւի...” (Դիւան, Դ,  
Էջ 495. հմմտ. եւ 509): Տապանագիրն յԱշ-  
թամար այսպիսի ընթերցուած ունի.

"ՈՎ սուրբ նշան տէրունական սեղան գառին զենման, բարեխաւսեա ի մեծ ատեան, վասն թումայ կաթողիկոսին եւ ծնողաց ... [թվ. ՌՄԼ, (1781)<sup>2:</sup>]

Ընդ. Օրացուց, որ կաթողիկոսութիւնն

1762—1781 կը նշանակէր, 1908ին մահը  
նշանակած է 1783ին:

Ինքը շինած է Աղթամարի դարպասը,  
որուն հարաւային դրան ճակատը կայ արձանա-  
գրութիւննեաւ<sup>1</sup>.

“Ի ԱՄՓԲ թվին Հայոց (1763) եւ շնորհօքն Քրիստոսի շինեցաւ դարպասս ձեռամբ Թումայի կաթողիկոսի Ազթամարայ. որբ աղօթէք տուք զօղորմիս: Նոյն թուին կը շինէ նաեւ եկեղեցւոյն դաւիթը, որուն արեւ մտեան դրան ճակատին արձանագրութւնն է.

“ՀՆՈՐՀՅՈԲՆ ՔՐԻՍՏՈՍԻ շինեցաւ դաւիթու  
թվին ՌՄՁԲ (1763) արդեամբ թումա կա-  
ժողիկոսին ու ձեռամբ ոստնեցի ուստա Կախա-  
պետին ու ոչս թաթօսին, որք կարդայք տուք  
զողըրմին<sup>2</sup>”

Այս թումայի կ'ենթադրեմ թէ և չետեւեալ արձանագրութիւնն ալ.

“Ես թումայ կաթողիկոս Հայոց կանգնեցի  
զլսալու բարեխաւս առ Աստուած եղբաւրն իմոյ  
պարոն Աշոտին եւ որք երկիր պագանէք յիշե-  
ցէք ի Քրիստոս զմեղապարտ Վարդանս զկալ-  
մող սրբա յիշեցէք ի Քրիստոս”<sup>3</sup> :

Անոր Կաթողիկոսութեան առաջին տարին  
ընտած է Վասպուրականի Ս. Վարդան եկեղե-  
ղին, որուն արեւմտեան դրան վրայ կայ արձա-  
սագրութիւնս.

“Ծինեցաւ տաճարս այս յաջողութեամբ  
Աստուծոյ հայրապետութեան Աղթամքարայ թոռ-  
այ կաթուղիկոսին Զուլամերկու պարոն Արդլա-  
նան բէկ Ոստանայ պարոն Բայրամ բէկ. առաջ-  
որդ անարժան Տէր Վարդան թվ. ՌՄՃ.<sup>4</sup>  
(1761):

### 35. Կարապետ (1783—1787):

Յետ մահուան թովվմայ թ. կաթողիկոսի  
Աղթամարցիք յաջօրդ կ'ընտրեն Վանի թեմէն  
արապետ վարդապետը, զոր "Հաւաքարանը"  
Արիմքէսըմենց կ'անուանէ. եւ որովհետեւ ըն-  
որութեան հաստատութիւնն եւ օծումը պիտի  
ատարուէր էջմիածնի կաթողիկոսէն, ըստ կա-  
ռուադրութեան եւ միաբանութեան, որ եղած էր  
նոր մէջ թովվմայ կաթ.ի Աղթամարայ եւ Մի-  
տոն կաթ.ի Էջմիածնի, Աղթամարցիք եւ Վա-  
եցիք բազմակիք ստորագրութեամբ կը դիմէն  
Հուկաս կաթողիկոսի՝ խնդրելով որ անսպասա

Ազգագր. Հանդ., 1, էջ 209,

2 Անդ. Ծուականն ի տպագրին է “ՌՄՖԲ”:

ՅԱՂԴ · ՀԱԽԴ · Ի · ԵՂ 212:

\* Աղասիք. Հանդ., ի, էջ 222.

Հանգամանքներու պատճառաւ՝ թոյլ տայ օծումն յԱղթամար կատարել, պայմանաւ որ վերջն նորդնտիրն էջմիածին գայ եւ վերահաստատութիւն առնու կաթողիկոսէն: Ղուկաս հաւանութիւնը կը շնորհէ ՌՄԼԲ Ապրիլ ի (1783) թուակիր թղթերով առ Վանեցիս եւ առ Յակոբ նուիրակ Վանայ (Գիւան, Դ, էջ 494—497 եւ 509): Ի մէջ կը բերեմ հոս Ղուկաս կաթողիկոսի առ Վանեցիս կոնդակին կարեւոր խօսքերը.

Ճեր թղթին մէջ կը յայտնէիք, կ'ըսէ Ղուկաս կաթողիկոս՝ երկրորդ՝ զսրբոյ Աթոռոյն Ախթամարայ եւ միաբանից նորին եւ բոլոր թեմացի իշխանաց եւ ժողովրդոց անտէրունջ<sup>1</sup> եւ անայցելու մնալն եւ ի բոլոր թեմս իւրեանց դպատշաճաւոր կաթուղիկոսացու չգտանելն, եւ յայդր կարապետ վարդապետի ուրումն հաւանին, եւ բաղմակնիք եւ աղաքական մահար գրելն նոցա առ ձեզ. եւ ձեր եւս համակամիլն եւ զնոյն կարապետ վարդապետն յորդորելն առ ի յանձն առնուլ. եւ ի յակամայ կամս յօժարեցուանելն զնա, ծանուցեալ էիք. եւ մանաւանդ ըստ պահանջման ճշմարտութեան վկայեալ եւ գրեալ եւս էիք թէ՛ Այս է աղաքանք քոյոց ծառայիցու, զի սոյն կարապետ վարդապետի օծանելն անհար է թարց համբուրման գարշապարացդ, եւ առանց ի սուրբ Աթոռոդ գալոյ լինի, եւ ստանալ զաստիճան քահանայապետութեան, եւ այն. եւ եթէ սորա յանձն չառման մեծ պատճառն այս էր՝ որ տանչեւր ի միտս, թէ՛ թարց տեսութեան սրբազան վեհին, եւ յորմէ օծումն չոնկալմանն՝ անմարթ է նստիլ անդ եւ վարիլ. եւ այս ճշմարիտ այսպէս է: Եւ պաղատիմք առ տէրութիւնդ. զի այժմ գթացեալ հրաման շնորհեսցես աստանօր ի սուրբ Աթոռոջն իւրում օծանել զնա. եւ ապա զինի պատշաճագիւտ ժամանակի աներկրայապէս ըստ ծիսին գալ ի համբոյր Աջոյդ եւ տէրամբդ օժանդակեալ ընկալուլ զհամբարձակութիւն, եւ վարել զկաթուղիկոսութիւն իւր. եւ զայլ այսպիսիս մեծաւ աղաքանք գրեալ եւ ինդրեալ էիք առ ի հրաման տալ օծանել յԱթոռոջն իւրեանց: Արդ ամենայն գրեցելցն ձերոցն հասու եղեալ զնողիրս ձեր ծանեաք: ... (յետ յիշեցնելու լնդ մէջ թովմա եւ Սիմեոն կաթողիկոսաց հղած պայմանագրութիւնը, կը շարունակէ) Արդ մէք եւս ահա զդուշացեալ ի յանլուծանելի պայմանագրութեանցն Տեառն Ոիմէօնի սրբազան կաթուղիկոսին եւնորոգ վախճանեալ թովմայ կաթուղիկոսին եւ հայրական

<sup>1</sup> Ցանկուած անարտառունջ:

սիրով գթացեալ ի յաղաշանս սիրելեացդ, ի յանցքութիւն եւ յանայցելութիւն սրբյ Աթոռոյն այնմիկ, եւ ի յանտերունջ մնալ միաբանից եւ վիճակարնակ օրհնեալ իշխանաց եւ ժողովրդոց անդր եղելոց, զննդիրս ձեր կատարելով ըստ գրեցելցյդ եւ ըստ աղաքանաց ձերոց դիրաման ետուք, բարձու իշխանութեամբն սրբոյ Աթոռոյս, օծանել զընտրեալն նոցին եւ ձեր, եւ զանծանօթ սիրելին մեր զկարապետ շինարար եւ բարեջան վարդապետն կաթուղիկոս ի յԱթոռոյն իւրեանց առ ի հովուել զվիճակւն նորին եւ զինի օծմանն ըստ գրեցելոյ պայմանին ձերոյ ի պատշաճաւոր ժամանակի ուղեւորել զնա ի սուրբ Աթոռոս եւ առ մեղ առ ի վերահաստել զկաթուղիկոսական իշխանութիւնն եւ զհոգեւոր եւ զօրինաւոր փեսայութիւնն որին, եւ հաստատուն կոնդակաւ եւ խիլոյիւ ուղեւորիլ ի տեղին իւր: Բայց այսու պայմանաւ եւ վճռաւ որ գուշացի առ ի կալ հաստատուն ի ներքոյ իշխանութեան եւ հնազանդութեան սրբոյ Աթոռոյս եւ Հայրապետացն սորին մինչեւ ի սպառիլ շնչոյն: Եւ ի վերայ ձեռագրեալ երից պայմանացն լուսահոգի Թօմայ կաթուղիկոսին անշեղ եւ անլուծանելի մնալ. որով զօրհնութիւնն եւ զկրկին շնորհս ժառանդեսցէ եւ ոչ զներհակն<sup>2</sup>:

Ըստ այսմ կարապետի ընտրութիւնն եւ օծումն կատարուած է ՌՄԼԲ թուին. Նոյն թուականն կը կրէ նաեւ կարտպետի կնիքը (Գիւան, Ե, էջ 234): Կ'երեւայ թէ կամ կարապետ իւր խոստման հաւատարիմ չգտնուելով եւ էջմիածին չերթալով՝ վերահաստատութիւն չէ դտահ եւ այսպէս հակառակութեանց բաղսած է եւ կամ լաւ եւս Աղմամարցիք չհաւնելով զնուք՝ մերժած են, ինչպէս դաւիթ կաթողիկոսի տողերէն ալ յայտնի է: Ինչպէս ալ եղած ըլլայ պատճառը, կը տեսնենք որ նա 1788ին իր գէմ ունեցած է Մարկոս հակառակաթոռ մը, որուն ձեռք տուած է նաեւ Ղուկաս կաթողիկոս. եւ այսպէս կարապետ մերժուած աթոռէն:

Կարապետ 1802 Մայիս 27ին ներկայ էր Խւչքիլսէի ժողովին, ուր օծեց նաեւ զդանիկէ կաթողիկոս: Ժողովցն արձանագրին կը ստորագրէ Կ'արապետ կաթուղիկոս Աղմամարայ, վերատեսուչ Ալասպուրականի<sup>2</sup>,

Կարապետ, ինչպէս կը տեսնուի դաւիթ կաթողիկոսի ակնարկութենէն յամի 1802 Յուն

<sup>1</sup> Գիւան, Դ, էջ 495—497. Հման, Ե, Պ, էջ 509,

<sup>2</sup> Գիւան, Ե, էջ 234. Հման, Ե, Պիւան, Ա, էջ 149—150:

նիս, այս ժամանակ՝ մերժեալ եւ արտաքս ընկեցեալ, էր Աթոռէն. Դաւիթ՝ Դանիէլ կաթողիկոսի օծումն ակնարկելով կը գրէ. “Այսոքիւկ չարութեամբ ոչ շատացեալ՝ յիւչքիլսէ աննշան ընկալաւ զօծումն ի դատապարտութիւն անձին իւրօյ ի մերժեալ եւ յարտաքս ընկեցեալ իրը չկաթուղիկոսէն Ախթամարայ. որով եւ կամի զայս քրիստոսահիմն եւ զլուսաւորչաշէն սուրբ Աթոռս մեծ քահոտել, եւ զիւր հայրենական վանքն Քիւրտիստանու կեղծեալ պատճառաւ նորոգել եւ զարդարել<sup>1</sup>:

Կեւոնեան կը պատմէ թէ Կարապետ կաթողիկոս 1804ին Ճամբորդութեան մը ատեն յանկարծամահ կը վախճանի բալէնց Եջմիածին վանքի (մերձ ի կիմ) մօտերն եւ Աղթամար տարուելով կը թաղուի հօն իր ձեռքով պատրաստել տուած դամբարանին մէջ, որ կայ մինչեւ այսօր<sup>2</sup>:

Տապանագիրն<sup>3</sup> է 1799 թուականէն՝  
“Կարապետ կաթողիկոս. ՌՄԽԱԾ”

### 36. Մարկոս (1788—1791):

Կարապետէն տժգոհ մնացած կը թուին Աղթամարցիք, այնպէս որ 1788ին անոր հակառակաթոռ մը կ'ըլլէ Մարկոս “Շատախեցին ըստ Ընդ. Օր., եւ “ինք զինք կաթողիկոս կը հոչակէ 1788ին. զուկաս կաթողիկոսի համաձայն սա մեր օրհնածին (Սիմէռնի) որդի էր եւ ի սուրբ Աթոռոջ ընկալեալ զձեռնադրութիւն եպիսկոպոսութեան” (Դիւան, Դ., էջ 552—553). այս պատճառաւ ալ յուկաս անոր իւր հաւանութիւնն կու տայ, եւ կը պաշտպանէ ընդգէմ կարապետի. “այնքան փոյթ յանձին հալաքը” (անդ).

Մարկոսի կաթողիկոսութիւնը կարձատեւ կ'ըլլայ. եւ կը վախճանի ՌՄԽԱԾ (1791) թուին, ինչպէս Կիմանանք այս թուին “ի նոյեմբերի մուտն, գրուած զուկաս կաթողիկոսի առ Ախիշան աղա ի վան թղթէն, ուր կ'ըսուի. “իսկ փուսուլայիւն զեկուցեալ էր զվախճանանէ Հոգեւոր որդւոյն մերոյ խղճալի Մարկոս կաթուղիկոսին, որ մեզ տրամութիւն եղեւ” (Դիւան, Դ., էջ 552). Ընդ. Օր. ալ մահն 1791ին կը նշանակէ, թէեւ տապանաքարն Աղթամար 1788 ունի, այսպիսի արձանագրութեամբ.

“Ի յայս գուբս անձուկ անփոփի մարմին անուն անանիոփ Մարկոսի վեհին, սիրելի ազգին ի սէր հայ ազգին եղեալ անձնուէր սիրով մարդիր. 1788<sup>1</sup>:

Մարկոսի յաջորդութեան համար երկար խնդիր եղած է. Աղթամարցիք դիմած են կրկին վանայ աղաներուն, յանուանէ Ախիշան աղային խորհուրդ տալու իրենց թէկնածուի մասին. բայց Ախիշան հրաժարած է. այս մասին տեղեկութիւն ունինք զուկաս կաթողիկոսի մէկ թղթէն առ Ախիշան աղա ի վան. զօր ի մէջ կը բերիք հօս (Դիւան, Դ., էջ 552—553):

“Ժանուցեալ էիր ապա զԱղթամարութեմականց առ քեզ դիմելն առ ի խորհրդակցութիւն ընտրութեան կաթողիկոսի, եւ զքո հրաժարիլն, իրը վասն ոչ գոլց արժանաւորի, եւ ի գերեւս ելանելոյն առաջնոյ աշխատակրութեանցդ, եւ եւս վասն նոցին ամեհաբար ընդ ախորժակս իւրեանց գնալցն: Եւ իրու թողեալ էիր ի կամս մեր ապաստան: Արդ սիրելիդիմ, մեզ հարկ է ոչ խոյս տալ ի հոգացողութենէ եւ յաշխատասիրութենէ առ ազգ մեր, սակայն այն թեմացիքն որպէս թէ զինքեանս որոշեալ համարին ի մէնջ: Եւ առ այդ բան՝ որպէս եւ խոհական սիրելիդ լաւ գիտես, մեզ ոչ վայել է հարկադիր լինիլ նոցա թէ պարտիք առնել, ընդգէմ նախնեացն մերոց. եւ ոչ բնաւ մատամի ցուցանել զգք աստի կամ յայլուստ թէ զսա կամ զնա արարէք: Այլ յետ ընտրելցն իւրեանց զմի ոմն եւ խնդրելցն ի մէնջ հրաման, ըստ ժամանակիս օրպիսութեան, ներել հազիւ պատկանի մեզ: Սակս Մարկոս կաթողիկոսին եւս որ այնքան փոյթ յանձին կալսք, պատճառն այն էր, որ նա մեր օրհնածին որդի էր եւ ի սուրբ Աթոռոջ ընկալեալ զձեռնադրութիւն եպիսկոպոսութեան. բայց վասն այլոց զօրս ի միջոց իւրեանց ընտրիլ կամիցին, մեզ չէ փոյթ: Զի եթէ մեզ եւ քեզ անսացող լինիցին ողբրմելիք այնոքիկ, մեք ունիմք տալ նոցա զիսրհութանց պատշաճագոյն եւ օգտակար. այլ գիտեմք զի ոչ անսան մեզ, իսկ որովհետեւ յազգէ եւ եկեղեցւոյ մերմէ են, եւ ոչ պարտին մնալ առանց հոգեւոր այցելուի, եւ այն հոչակաւոր սուրբ վանքն եւս ոչ է մնալոց թարց հոգաբարձուի, արժան է եւ մեզ խորհիլ զնցն: Ապա մինչ գան առ սիրելիդ վասն խորհրդակցութեան, ընդէր խոյս տաս, զի ահա յայսմ ժամանակի գու օրհնեալդ ես յայդր երեւելի իշխան եւ խորհրդական անձն, եթէ առ քեզ

<sup>1</sup> Դիւան, թ. էջ 483. Հման. էջ 493 և 527:

<sup>2</sup> Բիւզանդիան, թ. 1200:

<sup>3</sup> Աղթամար, էջ 278: Աղթամար, Հանդ., էջ 211:

<sup>4</sup> Աղթամար, Հանդ., էջ 211:

չգայցեն, այլ եւս առ ո՛ երթիցեն: Ուրեմն պարափիս տեղիք ցուցանել եկողացն. եւ ըստ խոչեւմութեանդ զբարին առաջնորդել. եթէ ընդունակք լինիցին օգտաւոր խորհրդոյ եւ բանի, բարեգոյն է. եւ թէ ոչ, որպէս եւ իցէ զինն ընտրելոց են ի պետութիւն իւրեանց: Այլ ազնուամբ սիրելիդ որքան կարես աստուածապարգեւ իմաստութեամբդ ջանացես ըստ բարեկողմն հետեւցուցանել զնոսա, եւ զորպիսարար կայացումն իրին գրեսցես մեզ: ... գրեցաւ ի թուականիս մերում ՌՄԽ (1791), եւ ի նոյեմբերի մուտն, ի սուրբ Աթոռս Էջմիածին:

### 37. Թիվոդորոս:

Հաւաքարանը կարապետ կաթողիկոսին յաջորդները՝ առանց յիշելու Մարկոսը՝ կը թուէ՝ “Յովհաննէս Սպարկերացի, Միքայէլ Աւանեցի, յոյժ երաժիշտ. կարապետ Շատախեցի, յոյժ ոլորմած, եւ այլն: Թէ ովէ Յովհաննէս Սպարկերացի եւ Երր եւ որո՞ւն յաջորդած է, ինձի անծանօթ է: Փիրղալէմեանի (Դիւան, Դ., էջ 772) համաձայն Մարկոսի յաջորդած է թէոդորոս, որ կը յիշուի 1794ին, իսկ ըստ Լեւոնեանի կը յիշուի 1792ին. Ընդ. Օր. ալ կը նշանակէ թէ կը յիշուի այս թուերուն (1792—1794): Արիստ. Տեւկանցի (Հայերգ, էջ ԺԱ) համաձայն՝ թէոդորոս կաթ. Աղթամարցին ունի նաեւ բանաստեղծական արտադրութիւններ. որոնք ինձի անծանօթ են:

### 38. Միքայէլ:

Փիրղալէմեան (Դիւան, անդ) թէոդորոսի յաջորդ կը կարգէ Միքայէլ, որ ըլլալու է Հաւաքարանի՝ “Մ. Վանեցի, յոյժ երաժիշտը. Ընդ. Օր. համաձայն սա կը յիշուի 1796ին. իսկ ըստ Փիրղալէմեանի վախճանած է 1810ին:

### 39. Կարապետ:

Կարապետ՝ ըստ Հաւաքարանի՝ Շատախեցի, եւ ըստ Փիրղալէմեանի՝ Մոկացի, ընտրուած է յաջորդ Միքայէլի. Ընդ. Օր. եւ Փիրղալէմեան ընտրութեան տարին չին գիտեր. ըստ Ընդ. Օր. նա յետ ընտրութեան՝ քաշուած է 1803ին. կրկին ստանձնած 1814ին. եւ վախճանած 1816ին. Փիրղալէմեան գիտէ միայն որ վախճանած է 1813 (Դիւան, Դ., էջ 772):

### 40. Խաչատուր:

Հաւաքարանը կարապետի յաջորդ գիտէ Խաչատուր Վանեցի, առ աքինի եւ սուրբ՝ Ընդ.

Օր. Կ'անուանէ “Խ. հրաշագործ” եւ ընտրութիւն 1803 եւ մահը 1814 կը դնէ:

Մահուան թուականը Ճիշդ կը թուի, վասն զի Տապանագիրն կու տայ ընթերցուածս.

“Խաչս բարեխաւս առ Աստուած վասն փրկութեան հոգւցն Խաչատուր կաթողիկոսին. թվ. ՌՄԿԳին<sup>1</sup>:

### 41. Կարապետ:

Փիրղալէմեան՝ Խաչատրոյ յաջորդ կը կարգէ “Կարապետ Գ. որ վախճանած է 1823ին”, Ընդ. Օր. զինքէ կը նոյնացնէ կարապետ Շամարելով թէ նա “1803ին քաշուած է եւ 1814ին կրկին ստանձնելով՝ վախճանած է 1816ին”, Ուրիշ կողմանէ անծանօթ է ինքը:

### 42. Յարութիւն Արտօնեցի:

“Հաւաքարանը”, Խաչատրոյ յաջորդ կը դնէ “Յարութիւն Արտօնեցի”, զոր Ընդ. Օր. Տարօնեցի կը կոչէ եւ Փիրղալէմեան Մշեցի: Մահուամբ յորջորջուած է “Կուբաւ” (Լեւոնեան եւ Ընդ. Օր.) կամ “Կաքաւու ձագ” (ՔԶՄ, 1898, էջ 324): Ընդ. Օր. ընտրութիւնը կը համարի 1816ին: “Հաւաքարանի, համաձայն սա նահատակեցաւ ի Խիզնա սուրբ Խաչն թուին ՌՄՀԲ (1823) յաւուր աւագ Ուրբաթուն, այն է 20 Ապրիլ 1823: Սա ալ անծանօթ է ինձ այլուստ:

### 43. Յովհաննէս:

Լեւոնեան՝ Յարութիւնի մահուլնէն ետքը մինչեւ Յովհաննու Շատախեցւոյ ընտրութիւնը երկու տարուան (1823—1825) գատարկ կը դնէ. իսկ Փիրղալէմեան Շատախեցւոյ գահակալելը կը նշանակէ 1822ին: Բայց ինձի կ'երեւայ թէ այս միջօցին կար Աթոռին վրայ ուրիշ Յովհաննէս մը, որուն հրամանաւ օրինակած է Ղաղար իւր “Հաւաքարանը”, 1824ին (տես Հ. Ա. 1916, էջ 137) եւ որուն տապանագարը կը տեսնուի գեռ այսօր Աղթամարայ գերեզմանոցը՝ արձանագրութեամբրս.

“Խաչս բարեխաւս է առ Աստուած վասն փրկութեան Յոհաննէս կաթողիկոսին. թվ. ՌՄՀԲ”, (1825):

Կրնայ մտածուիլ թերեւս որ “Խաչս փորագրուած ըլլայ Յովհ. Շատախեցին՝ անոր

<sup>1</sup> Արդիսեան՝ Տեղագր., էջ 278. Ազգ. Հանդ., ի, էջ 211.

<sup>2</sup> Ազգագր. Հանդ., ի, էջ 211.

կաթողիկոսութեան առաջին տարին իբրեւ յիշատակ մը եւ ոչ տապանաքար:

#### 43. Յովհաննէս Շատախիցի:

Յովհաննէս, որ Շատախու Ծուղ անուն գիւղէն էր, ըստ Լեւոնեանի, կաթողիկոս կ'օծուի 1825ին. ձեռնադրիչն եղած է Արրահամ եպիսկոպոս մը, ինչպէս Նարեկավանից եկեղեցւոյն գմբեթի հարաւակողմը գտնուած արձանագրութիւնը կ'ըսէ. “Ես տէր Արրահամ, որ ձեռնադրեցի Յովհաննէս կաթողիկոս, թէ. Ո.Մ.Ղ. (1841):

1832ին ի ներկայութեան բազմաթիւ ուխտաւորներու միւռոն կ'եփէ, ըստ Լեւոնեանի:

Աղթամարայ կաթողիկոսութիւնը այլ եւս կը գտնուէր Կ Պոլսց Պատրիարքարանի հսկողութեան տակ: Բարձրագոյն Դրան հետ ամեն յարաբերութիւնը կը կատարուէին Պատրիարքի ձեռօք. որ ի կարեւոր դէպս կու տար նաեւ բարեկարգական հրահանդներ եւ աղդարարութիւններ:

Յովհաննէս կաթողիկոսին 1839 Օգոստոս Յին կը գրէր Կ. Պոլսց Յակոբոս պատրիարք Հետեւեալ թուղթը, որուն երկրորդ մասը ուշադրութեան արժանի է:

“Բարձրաստիճան կաթողիկոսական անուամբ պատուեալ տեառն Յոհաննու սրբազն կաթողիկոսի Ախթամարայ խնդալ միշտ ի Տէր.

Առ նախորդն մեր Ստեփաննոս սրբազն արքեպիսկոպոսն ուղղեալ գրութիւնդ ի մարտի 25 եհաս ի ձեռս մեր ի 15 Յուլիսի, որով նախ իմացաք զքաջառողջ որպիսութենէ Սրբութեանդ, եւ Հետեւեաբար զանօրէն արարմանց մոկացի Գօրան անուն չարին, որ բանութեամբ քո: բթ պէտի իշխողի տեղոյն առեալ է զուրբ Գէորգ վանքն ի ձեռաց մահտեսի Յոհաննիսի սպանանել տալով զհայրն նորա եւն:

Վասն այսր երկար խորհեալ ընդ քրիստոսական աղդապետ Ամբայից՝ այսպէս պատշաճ եւ վայելու դատեցաք. զի յանուն Վանայ առաջնորդի Ֆէրման մի շինեալ, եւ յիշել վէքիլ անուամբ զանուն մահտեսի Յոհաննիսի ի նմա, ըստ որում Վանայ քաղաքի իշխող բգեշին կարէ ի կարգի դնել զհրովարտակն, եւ յայն անզգամ գօրանի ձեռացն հանել զայն սուրբ ուխտն...

Նաեւ ինդրեմբ յետ այսորիկ ոչ յաւել լսցուցանել զթիւ եպիսկոպոսացդ վիճակիդ,

որքան առ այժմ ունիս բաւական է. այսուհետեւ յամենայն զօրութենէ ջանացեալ ոչ եպիսկոպոս ձեռնադրել եւ ոչ բնաւ թոյլ թողուլ եպիսկոպոսացդ ելանել արտաքոյ քան զԱխտամարայ վիճակդ եւ յամենայն տեղիս շրջեալ՝ ըստ կամաց իւրեանց քահանայ ձեռնադրել եւն. այլ զգուշութեամբ միայն ըստ բաւականի վիճակիդ քահանայ ձեռնադրեացեն յիւրեանց տեղիս մնալով. քանի անպատճէ յօդ մեծ անկարգութիւնն է արտաքոյ վիճակի իւրեանց ձեռնադրել զգը, չէ կարեւոր բովանդակել յայս գիր. բայց զայրանս ասեմք, թէ ձեր եւ եպիսկոպոսաց ձերոց այսպիսի անկարգ ձեռնադրութեամբն ծաղը ծանակ եղեալ եմք առաջի այլց աղջաց. վասն որոյ հարկիւ եւ հարկիւ պատուիրեմք, յետ այսորիկ բոլորովին ձեռս ի ձեղ անփոփել յայսպիսի յայնպատեհ գործոց, ոչ արտաքոյ սահմանի ձեր եղելոց կարգ տալ, եւ ոչ յեպիսկոպոսացդ զգը հանել յարտարս ինչ եւ իցէ գործով, եւ ոչ ի վիճակս ձեր անգամ անարժան եւ աւելրոդ եպիսկոպոս եւ քահանայ ձեռնադրել զգը եւն եւն. Ապա կատարելով ըստ գրութեանս ողջ լերուք ամենայն բարելաւութեամբ ի խնամն Տեառն:

(Ի. Կ. Պոլիս) 1839 Օգոստոս 3:

Թ. 703, էջ 42 Զեռ. Մխիթ. Մատենադարանի ի Վիեննա: Հմտ. եւ անդ: էջ 68 երկու թուղթ առ կուրաւցի Պետրոս արքեպիսկոպոս Վանայ, Սեպտ. 27 թուակիր, նոյն Ա. Գէորգ վանքի խնդրոյ առթիւ: Եւ էջ 142 երկրորդ թուղթ մը առ Յովհ. կաթող. 9 Փետր. 1840 թուականէ՝ ի պատասխանի անոր 20 Յունիսի թղթին, գետրոս աղքեղայի Յարութիւն եպիսկոպուն գողցած գրբերու մասին:

Յովհաննէս կը վախճանի 1843ին յԱղթամար, ըստ Յովսէփ վարդապետի՝ “գեղ մահու տուեալ նմա միաբան եպիսկոպոս եւ վարդապետը տեղւոյն<sup>1</sup>”:

Տապանաքարն կը կրէ արձանագիրս.

“Խաչս բարեխօս է առ Աստուած վասն փրկութեան Յոհաննէս կաթողիկոսին Ո.Մ.Ղ.<sup>2</sup>:”

#### 44. Խաչատուր Մոկացի:

Յովհաննէս Շատախիցեց մահուընէն ետքը երկար խնդրոյ նիւթ կ'ըլլայ յաջորդի ընտրութիւնը: Կ. Պոլսց Պատրիարքին Աստուածատուր

<sup>1</sup> Յովսէփ Վարդ:

<sup>2</sup> Սարգիսեան Տեղագիր, էջ 278. Աղդ. Հանդ., Ի...

(1841—1844) ազգին երեւելեաց հետ համախորհուրդ ամէն օրինաւոր միջոց ի գործ կը դնէ, որ Աղթամար նոր կաթողիկոսի ընտրութիւն չկատարուի. ի յաջողութիւն այս ձեռնարկին կը դիմէ մինչեւ անգամ Վասպուրականի կողմանց բոնարար իշխող Խան-Մահմուտին, որպէս զի չօգնէ Աղթամարցոց: Խան-Մահմուտ թէեւ ի վերին երեսս կը հաւանի Պատրիարքին, բայց երբ Աղթամարայ միաբաններէն Խաչատուր եպիսկոպոս իւր միաբանակցաց Խորհրդով կը յանդգնի կաթողիկոսանալ, արգելք չի դներ, Սակայն երկար չի վայելեր Խաչատուր իւր իշխանութիւնը: Հաղիւ թէ լուրն կ. Պոլիս կը համնի՝ Աստուածատուր պատրիարք որոշմամբ Խորհրդական անձանց՝ արքունի հրավարտակաւ աքսորել կու տայ վայաշատուր Նիկոպոլիս (Ճապին-Գարա-Հիսար), ուր երեք տարի մնալէ ետքը կայսերական ընդհանուր ներողութեան շնորհման մը պատճառաւ կը վերադառնայ Աղթամար, բայց չի կրնար իւր պաշտօնը ի գործ դնել, այնպէս որ Վանայ Առաջնորդն եւ ժողովականք 1848 Կոյեմբերին սկիզբը ծանուցանելով որ Աղթամարայ վիճակայինք — 16 տարի է ի վեր հոն միւռոն օր հնուած ըլլալուն — սուրբ Միւռոն չունին՝ Հոգեւոր ժողովէն կը ինդրեն, որ հարկ եղածը տնօրինէ<sup>1</sup>: Այս նկատմամբ 1848, Կոյեմբեր 10ին կ'օրոշէ Հոգեւոր ժողովը՝ “Առ սրբազնակատար կաթուղիկոս Ա. Էջմիածնի զիր մի գրվի որ Վասպուրականի Մոկաց եւ Ռշտունեաց գաւառներու սուրբ Նկեղեցեաց օրբալոյց Միւռոնի կարօտութիւնը լցցվելու համար քանի անգամ որ Վանայ Առաջնորդի կողմանէ ինդիր ըլլայ նէ, սրբալոյս Միւռոն պարզեւէ, վասն զի Մոկա ու Ռշտունիք որ Աղթամարայ դէմ են, առաջոց նոյն տեղի գտնուող կաթողիկոսական անուն՝ կրողէն՝ Կ'ընդունէին Միւռոնը. բայց բաւական ժամանակի ի վեր ապապրված ըլլալով իրեն՝ (կաթողիկոսին) որ կաթողիկոսական գործադրութիւնէ դադարի, ուստի եւ նոյն տեղերը նոյն նորհաց կարօտ մնացած են”:

Յովհաննէս կաթողիկոսին 1839ին տրուած հրահանգը եպիսկոպոս եւ քահանայ ձեռնադրելու մասին՝ Խաչատրոյ համար աւելի խստացուած է՝ պարտաւորելով որ ձեռնադրութեան համար ամէն անգամ Պատրիարքարանի հաւանագրութիւնն ընդունի<sup>2</sup>:

<sup>1</sup> Խզմիրեան, էջ 312—313:

<sup>2</sup> Հմիմ, անդ, էջ 315: Հոգեւոր ժողովոյն արձանագրութիւնք 1850: Կոյ. 16էս:

Քանի Խան-Մահմուտ՝ Քրդաց անուանի բռնաւորը կ'իշխէր Վասպուրականի՝ Խաչատուր ապահով էր Աթոռին վրայ ունենալով զանի իրեն՝ պաշտպան եւ հովանին. բայց “այն ինչ ըմբոնեցաւ Խան-Մահմուտն, Խաչատուրն եւս բարձաւ ի կենաց՝ առեալ հարուած փայտատի յոտս իւր ի ձեռաց Յովհաննէս վարդապետին, որ միաբան էր Աղթամարայ եւ զամիսս երիս բեկեալ ոտիւք ծառայեալ ի մահիճս ցաւոց, մուաւ ի նմին կղղողն<sup>3</sup>”:

Մահն պատահած է 1851 Յունիս 12ին<sup>2</sup>, ինչպէս տապանագրոյն մէջ ալ կը նշանակուի.

“Խաչս բարեխօս առ Միածին  
Սակս փրկութեան հօտապետին  
Վեհ Խաչատրոյ սրբազնին,  
Որ փոխեցաւ առ Տէր յերկին,  
Ի մի հազար եռ հարիւրին  
Հայոց մեծաց թուականին.  
Յունիս ամսոյ երկտասնեկին<sup>3</sup>:”

(Շահապահութեան)

Հ. Ն. Ակնսելլու



## ՄԱՅԵՆ ԱԽՈՍԱԿԱՆ

Հայ զրօշներս պատմութիւն մէջ, Հ. Վարդան Ա. Հացունի, Վենետիկ. Ս. Ղազար, 1919: էջ 102: Գին՝ 2 քր.:

Հայկ. Հանրապետութեան հրատարակութիւնը Օրուան խնդիր ըրաւ պետական դրօշի ձեւը: Խնդրոյն մանրամասն ուսումնասիրութեան նուիրուած է առաջիկայ գրքոյկը:

Երկու կարգի դրօշ կը զանազնուի. Քաղաքական եւ Նկեղեցեական:

Իրաւամի անձից կը գտնէ զրօշի այժման գործածական զրօշակ ձեւը, որ նախնական կը նշանակէր միայն զգեստի քղանցք: Այս սխալ գործածութիւնը գիրախտաբար հին է եւ մուտք գտած գրականութեան մէջ: Թերեւս իրբեւ նուազական ձեւ՝ կարելի ըլլայ ընդունիլ:

Բնաւ մերժելի չէ զրօշներու հին ծագումը. եւ թէ մէն մի զրօշ միադ շն նարօտ կը ներկայացնէր եւ ոչ թէ՝ նման այժմուս՝ բազ-

<sup>1</sup> Յովհաննէս Վահագան, էջ 7:

<sup>2</sup> Հայաստան 1851: Թ. 77:

<sup>3</sup> Աղդագր. Հանդ., Ի. էջ 211: